

ոհմ՝ նպատակն, որ մասավելքամ սա-
նունցը բովանդակ յայն ու միսիթա-
քութիւնն է, և որ այլքան լուսաւոր
կը փայլի մեր մտաց հորիղունին վերաց,
ինչպէս արգիլն ուկեցինջիկ երկիրոց կա-
պուտակին վերաց :

Աւրեմն ավ սիրելի եղբարք իմ՝
կրկնապատկենք մեր քիրան ու աշխա-
տութիւնը մեր նպատակին համելու
համար. վասն զի աշխատութեան եւ
գործունէութեան բազուկներն ամե-
նէն հզօր պատուազներն անդամ կը
կործանեն. Մեր յարատեւ ջանքով
արժանի ընենք զմեզ Սուրբ Աթոռոց
խնամնցն՝ որոյ գիրկը կը սնանիմք նիւ-
թաղէս և բարոյադէս. Մեր վսեմ և
նուիրական կոչման համեմատ այնպէս
որատրատուենք զմեզ որ Ազգութեան
ամենամեծ յօյն արդեւամբ պահուի:
Վասն զի Ազգն կակնկալէ որ ինչպէս
երբեմն Աւետարանական փրկարտը
լցուը Առաքելոց ձեռամբ Սաղիմի բար-
ձուներներէն ճառագոյմեց ընդ որորտս
տիեզերաց նոյնպէս բարոյական և մատ-
ւորական լորդացմանն լցուը աստի պիտի
ճառագոյմէ մատաղերամ՝ ոսնունցա
ձեռամբ Հայաստանի մութ խորշերն,
տգիտութե խաւարի հետ պատերազ-
մելու. և Հայ սրաներն ուսմամբ և դառ-
տիրակութեամբ լրւաստորելու. Վա-
սրն զի ուսմունք եւ գաստիրակու-
թիւն, սոքա են դարուս յառ աջադի-
մութեան խորհրդաւոր կնիքն ու նշա-
նաբանը: Նմանող լինինք մեր երջան-
կայիշառակ նախնեաց եւ նոցա հաս-
տատամիտ ուբին վախանցենք մեր մէջ,
որը ուսման և գիտութեան ծարաւով
որադակած՝ կը գիմեին յԱզէքանդրիա
եւ յայլ տեղիս օտարութեան իրենց
ուսումնասիրութե աւատ յագուրդ
գտնելու: Ըմբռնենք լիսլին մեր մատոց
մէջ այն իրական ճշմարտութիւնը, որ
իւ բարձրագույք ոք որարտուդ անթերի

կոտորմամբ միայն կորող է սիրելի թշնալ և այլոց համարումը իւր վերաց գրաւել։ Եթէ մեր մեր պարագը կատարեմք, այն ժամանակ մեր բարեջան ուսուցիչք և խնամակալը սիրափքան չողերութիւն և ևս քանի զեւս իրենց խընալքը տարածեն մեր վերաց։ Խսկ եթէ հակառակ մեր վոեմ կոչման անտարբեր գտնութիւնք մեր սրբազնութան պարտուց մէջ, այն ժամանակ ոչ միայն ապերախտ պիտի գտնութիւնք մեր բարերարաց անխոնջ ջանիցին և քրտնաթոր ավասատութեանց, այլ և հանուր Աղքակին յցան եւս խաբած ողբափ լինիսիք և ճշգրտենք մեր վերաց Աւետարանի անդարձ վճիռն թէ. «Ամենայն ծառոր ոչ առնէ զպտող բարփ, հատանի և ի հուր արկանի»։

Օրհնեցիք զմեղ ուրեմն Ա. Հայր,
աճել և զրանալ ուսմամբ և դաստի-
արակութեամբ՝ ի վառս Աստուծոյ,
ի պարծանո Ա. Աւիախո և յօգուտ
թշուառ եւ տառապակիբ Աղքու-
թեանս :

Ա. Ե. Պատրիարքական
Կուլտուրի
Աշխարհագույն մասնակիութեան

Ա Բ Ս Ո Ւ Թ Ե Ա Կ Ա Ն

ԹՈՒԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԿԱՐԵԿՈՐՈՒԹԻՒՆԸ

Ուսմանց միակ և գլխաւոր նորութակն է ուսուցանել մարդոց ոյն ամենայն, որ հարկաւ սր է նման այս աշխարհիս մէջ իրքեւ մարդ ապրելու կամ կենցաղավարելու համար։ Ուսումն ոչ այլ ինչ է, բայց եթէ գիտութիւն և ուսանողութիւն անգիտակի իրաց եւ ամեն ուսմանցը ունին

իրենց տեսականը եւ գործնականը . Որ եւ իցէ ուսման տեսականը նորա սկզբանց եւ կանոնաց բովանդակութիւնն է . խոկ գործնականը՝ նոյն ըստ կը պահանջ և կանոնաց կիրառութիւնը . Տեսականը առանց գործնականի անօգուտ է և ապարդիւն, և գործնականը առանց տեսականի թերի է և անկատար . բայց երբ տեսականն ու գործնականը իրար միանան , յայնքան նոյն ուսման նպատակը կ'իրագործեն , կը դիմուորեն եւ կ'արդիւնաւորեն յագուտ եւ ՚ի շնորթիւն մարդկայիս ազդի :

Եղբ՝ թուաբանութիւնն եւս իբր տառամունի իւր տեսականը և գործնականը , սակայն ինչպէս այլ ուսմանը նոյնպէս և թուաբանութիւնը ըսկ տեսակ մնապէս առօգուտ է և ապարդիւն :

Համայն աշխարհ այսօր իւր ուշն ու մատագրութիւնը թուաբանական ուսման վերադառնուցած է և մեծ կարեւորութիւն կընծայէ նմա և իրաւամք . վասն զի թուաբանութիւնը , որ չափաբերութեան սուազն մասն է , ճշշմարտութեան վերայ հիմնուած է . վասրն զի ճշմարտութիւն կ'ուսուցանէ մարդկան և կը պարզէ նորա անփոփոխ և անյեզլի բնութիւնը . ամենայն ինչ տրամաբանուորէն կը չափէ և կը կշռէ . հաստատուն փաստերալ կը հերթէ սուտ դրաւթիւնները և հիմնաւոր ապացոյններով կը հաստատէ ճշմարտութիւնը , վերջապէս ճշմարտութեան սահմանէն գուրս չենէր և իւր խարսխի կամ հիմնա քարերը հաստատուն են և անփոփոխ , վասն զի գիտեմք որ միշտ շանգամ շին գլխենը անաղայլին եւ անփոփոխ է : Թուաբանութիւնը թերեւ երբեմն ենթագրութեամբ կամ դրամաբանութիւնը կը վարի , սակայն նորա եւս ճշմարտութեան վեայ յենեալ են , նոյն հիմն եւս

Ճշմարտութիւն է , որոց մէն մի պատճառուները մի առ մի արամաբանօրէն կը բացատրէ և կը պատկերացնէ ուսանողաց առջեւ :

Թուաբանական ուսումը իւր անհամար օգուտուներով եւ բազմաթիւ ուսմանց հետ ունեցած վերաբերութեամբ այսօր համարեալ թէ համաշխարհական գիտութիւն մի եղած է : Առանց թուաբանութեան շատ ուսմունքներն ըստ մեծի մասին թերակատար կը լինին : Կատեղաբաշխութիւնը , որ թէպէտ մարդկային մտաց պոտուղին և արգասաւորութիւնն է , առանց թուաբանութեան թերակատար է , զի ինչո՞ւ է որ Կատեղագէտը կը չափէն և կը գմնեն Կատեղաց , Առլորակաց եւ Արեգական տարեկան , օրական եւ վայրենական արագութեանց քանակը կամ չափը , ինչո՞ւ կը գտնեն որ երկրագունադր , որց մէջ մէք կը բնակիմք , 365 աւուր , 5 ժամու , 48 վայրկենի և 48 երկվայրկենի մէջ . իւր տարեկան շվանը կը կատարէ . ոչ ապաքէն հաշուելով և չափելով . եւ հաշուեգի ուսութեան շնորհիւ է , որ Կատեղաբաշխութիւնը այսօր յառաջադիմութեան մեծամեծ քայլերով կը շահստափէ դէպէ ՚ի յառաջ : Կատեղագիտական կամ աստեղաբաշխական ուսման սկզբնաւորութեան ժամանակէն , կտրեմք գուշակել եւ թուաբանական գիտութեան սկզբանաւորութեան ժամանակը , աստեղաբաշխութեան , թուաբանութեան հետ ունեցած սերտ կատակցութենէն և յարացութենէն մակաբերելով : Հին Եղբաց պատմութիւնը կ'աւանդէ որ Կատեղաբաշխութեան սկըզբանաւորութիւնը եղաւ Կատեղացիներէն Դքհեղեղէն յետոյ , որ և շատ ծաղկեցաւ . Կատեղաստանեալոց և Արեւացւոց մէջ , մինչդի և Կատեղացիներէն կը

գանուեր Վասեղագիտութեան բարձրագէտ դիսամնացը, ուստի կը դիտէին յօդնահոյլաստեղաց շրջանները՝ Եղիպէս և Հայաստանի Հայ ժողովուրդք խիստ երեւելի էին աստեղաբաշխութեան մէջ, մանաւանդ Պարսկահայոց Հերև և Օարեւանդ գաւառաց . ուստի կ'արտափայլէին մերթ ընդ մերթ Վասեղագէտք ինչպէս Մխիթար Հերացի և այլք : Աւստի կարօղ եմք ասել որ Թուաբանութիւնը խիստ հինգիտութիւն մի է, ինչպէս և Վասեղաբաշխութիւնը, վասն զի Վասեղաշխութիւնը խիստ մեծ յարակցութիւն և կապահցութիւն ունի Թուաբանութեան հետ . կամ բացարձակ ասելով Թուաբանութիւնը մարդուս հետ ծնած է և նորա չնորհիւ զարգացաց : Ինչպէս շատ ուսմունքներ, նոյն պէս անհնարին է որ մէկը կատարեալ ընտադիտութիւնն արի զերագրութիւն ուստանի առանց Թուաբանութեան . վասն զի նորա բաղմաթիւ սկզբունքներըն Թուաբանութեան փայ հիմնեած են և Թուաբանութեամբ միայն կը բացարձարուին :

Թուաբանութիւնը առ հասարակ խիստ կարեւոր գիտութիւն մ' է թէ քաղաքացւոյն, թէ գիւղացւոյն, թէ հարուստին և թէ աղքատին . վասն զի առանց Թուաբանութեան բաղաքացւոյն վաճառականութիւնը յառաջն է երթար և ոչ գիւղացւոյն երեսագործութիւնը . և այսօր ահա ողջն Եւրոպա Թուաբանական գիտութեամբ զարգացեալ կորովի քայլեր կ'արձակէ յառաջադիմութեան շաւոյն մէջ, իսկ ընդհակառակին Վահացիք համարեալ թէ միշտ ընդ կրունկս կընթանան ուսմանց անտեղեակ և անհայտագիտ լինելով : Եւրոպացի արհեստաւորք կը տեսնեմք, որք միշտ յառաջադիմ է առ ելքնի կիւնիք կը վարելուն, եւ հանգիստ ու ելքանիք կետնիք կը վարեն :

Եւսնաց վաճառականութեան և շատ գուռը կ'ընդլացնեն, իսկ ընդհակառակին Վահացիք արհեստաւորք որք գրեթե առ հասարակ վաճառակ կը վաճառն եւ միշտ թշուառութեան հրապարակին փայ իրենց աղքատութիւնը կ'ողբան : Վահացւոյ այս խեցնութեան մէջ թշուառութեան աղքատութեան և աղքատութեան պատճառն թշուառութեան և աղքատութեան աղքատութեան մասին թշուաբանական կանաչ առաջնային զի համարիմ . վասն զի Վահացիք արհեստաւորք և վաճառականը իրենց իսկ բոլորին անառեղակ են, կամ միայն տեսականապէս ուսած լինելով զի գիտեն գործնականապէս ի իր ածելով օգտիլ . և ամենայն ինչ բաղկացի և ճատակագրի յանձնելով թը շոււառութենէ ի թշուառութեան կը գահավիմին, մինչդեռ Եւրոպացի արհեստաւորք և վաճառականը իրենց ելքն ու մուտքը հաշուի առնելով իւրենց աղքադան կը բարելուն, եւ հանգիստ ու ելքանիք կետնիք կը վարեն :

Քանի քանի աղնուական գերգաստաններ, պատուաւոր ընտանիքներ հաշիւննին զի գիտակով իրենց բարձր վիճակին խորին աղքատութեան մէջ ինկածն . որոց իսկական պատճառը Տանտիրով և Տիկնով գէթ թուաբանութեան առաջնային շրջական կանոնաց անտեղեակ լինելն եղած է միշտ : Եթէ նոքա իրենց գործակալաց և ծառայից ընթացքն ի նկատի առնուեն և իրենց հաշիւներուն ինչպէս զիմաւորելը գիտանյին, եթէ իրենց եկամուտն ու ծախորը իրարու հետ բազդատուել իմանային և իրենց ծախուց առաւելութիւնը տեսնացին, պիտի կարողանային աղքադաց զի մուաբանութիւններէն կան :

իսու զգուշանու և աղքատութեան
թշուացուցիչ ճիրանեն խուսափիլ ։
Եւ ընդհակառակին քանի քանի աղքատ
և թշուառ ընտնիքներ իրենց
հաշուագիտութեամբ և անսեագի-
տութեամբ հարստացած և նշանաւոր
գերգաստաններ եղած են, որոնք այ-
սօր արժանապես և պատուաւոր կե-
նօք կապրին երջանկութեամբ ։

Ուստի յայտի կ'երեւի, որ թուա-
բանութիւնը կարեւոր է ամեն աստի-
ճանի երկնու անհատներու համար,
վասն զի եթէ մորդն կարեւորութիւնն
ունի թուաբանութեան իւր վաճա-
ռականուկն եւ առեւորակն գոր-
ծառնութիւններն ըստօրինի կարգադ-
րելու համար, ինն եւս պէտք ունի
անոր իրրեւ տան Տիկին, իւր տան
գործքը ըստ արժանացն անօրինելու
համար ։ Եւ ահա այս է պատճառը,
որ ամեն աել թուաբանութիւն ու-
սանելու մեծ եւանդ մը կայ, եւ նո-
րա կարեւորութիւնն զգալի եղած է
ամեն ։ զգաց մէջ, բայց ոչ հաւասա-
րապէս ։ Վեց կը փափաքիմք, որ այս
օգտաւէտ գիտութիւնն մեծ ջանքով
ուստին ոչ մի ցն Հայմանկունք, այլ
եւ Հայ աղիկոնք, վասն զի յայտնի
ճշմարտութիւն մի է, որ ընտանիք մը
չէ կ'սրազ հանգիստ ու երջանիք կետնք
վարել միանեւ որ նոյն ընտանեաց հայ-
րին ու մայոր հաշուագիէտ և անաե-
սագիէտ չը լինին ։

Դաց յայցանէ թուաբանութիւնը
մարդց մասց վրայ եւս խիստ մեծ
տղթեցութիւն ունի ։ աս կը որէ մեր
միարը ու յիշուրութիւնը, կ'ուղղէ մեր
գողակորիներն ու խորհուրդներն և
կը խափանէ մեր ըբուրուհաւանութիւ-
նը, թուաբանութիւնը կ'ուսուցանէ
և կը պարտաւորէ զմել ամենայն ինչ
քննել, նոյս խորը թափանցել, ճշ-
մարտութեան վերսհասու լինել, չը

խորութիւն, սուա ու սխալ պատմու-
թեանց և իրազութեանց հաւատ զնե-
ծայել, ամեն հովիչ չը շարժիլ և ուղիղ
գատման տիրանալ, որ մարդց կատա-
րելութիւնն և արժանապատութեան
առաջն պայմանն ու կնիքն է ։ Եթէ
թուաբանութիւնը բնաւ օգուտ չ'ու-
նենար բաց ՚ի այս վերջին օգուտնե-
րէն, դարձեալ մարդիկ կը պարա-
ւորէին ամենայն հոգւով եւ խորին
մտադրութեամբ ուսանիլ զայն եւ
նորա մէջ քաջ հմասնալու համար
բնաւ չընք ու աշխատութիւն չը խո-
նայել ։

Խ. Ա. ՄԵԼԻՔԻ
Աշա. Ժամ. Վար.

ՄԻԱՅՈՒՄՆ ՍԻՐՈՅ ՄԱՐԴԿԱՌԻԹԵՍՆ ԲՆԴ ՍԻՐՈՅՆ ՀԱՅՐԵՆԵՍՑ

“Վերցնւր սիրաը, ասաց կիկե-
րոն, բարեկանութեան վրայ գրած ձառին
մէջ, արդեօք տարբերութիւն մը պի-
տի մնայ մարդց եւ անասունի մէջ,
ինչ կըսեմ, մարդց և բարի մէջո ։

Վենք բացերեւ որոշուած եմք մեծ
ընկերականութեան մէջ փոքրիկ խումբ
մը կազմելու, և ինչպէս ունիսք զգա-
ցումներ ալ, որք մեր ընտանեկան վա-
ռարանի շղջանակէն չեն անցնիր ։ Այս-
պէս, բաց ՚ի ընտանեկան և Հայք-
նասիրական զգացումներէ, ընդհա-
նուր մարդկութեան սէրը կը բավոն-
դուիէ այն ամեն զգացումներն, որք
կը լցեն զմել մեր նմանեաց հետ՝ նո-
ցա մարդկուցն ընութիւն ունենա-
լուն համար ։ Եթէ իմաստունին մէկը
ասպեցականելով նաւակրծեալ ծովո-
հէն մը զայն անոց և զգեցցց և այս
մոսին կշատմէուեցաւ ուրիշներէն ։